

ՀԱՆՐԱՅԻՆ ՊԱՐՏՈՒՅՑ ՎԱՐՉՈՒԹԻՒՆ

# ՃԵՐԱՄԱԲՈՒԾՈՒԹԻՒՆ

ԱԶՆԻԿ ՏԵՍԱԿ ԵՒ Ա.Ռ.Ա.Տ

ԽՈԶԱԿԱՆԵՐ

ՅԱՌԱՋ ԲԵՐԵԼՈՒ ՄԻԶՈՑՆԵՐ



Տպագրութիւն ԱՌԵՄԱ. և ՂԱԿ.

Դարձիս, Եամսուվար Փողոց, քիւ 37.

Կ. ՊՈՂԻՄ

—  
1907

638.2  
Հ-51

638.2  
Հ-51

01 OCT 2010

## ՃԵՐԱՄԱԲՈՒԾՈՒԹԻՒՆ

ԱԶՆԻՒ ՏԵՍԱԿ ԵՒ ԱՊ-ԱԾ ԽՈԶԱԿՆԵՐ ՅԱՌԱՋ

ԲԵՐԵԼՈՒ ՄԻԶՈՅՆԵՐ

### ՇԵՐԱՄՆՈՑ

Ճերամաբուծութեան յատկացնալ ո եւ է շէնք կաժառուն,  
պէտք է մաքուր և օգալէտ ըլլայ: Եթէ նախընթաց տարուը-  
նէ չերամներն հիւանդութենէ մը վարակուած ըլլան, չերամ-  
նոցը պէտք է հականնեխել: Որովհեաեւ, մանսուանդ երբ շե-  
րամնոցը հում աղիւսով (քէրփիճ) շինուած և յատակը հողով  
ամքացած է, հիւանդութեան միքրոպները անոնց բացուածք-  
ներուն մէջ թափանցած ըլլալով, կրածըսվ խոզանակել կամ  
լուսվ բաւական չէ:

### ՀԱԿԱՆԵԽՈՒՄ

Հականնեխման համար ամէնէն աղէկի, ամէնէն արգեան ու  
յարմար միջոցն է գործածել այն կազը՝ որ կը դոյանայ քիրէճ  
գոյմաղը (Chlorure de chaux) առաս ջուրի և ծծմբային  
թթուի (Acide Sulfurique) բաղադրութեամբ:

13 JUL 2013

— 2 —

Այս բաղադրութեան արտադրած կազը թունաւոր ըլլաւ լուն՝ գործողութեան միջոցին ո՞չ մի չնշաւոր էակ, մարդ կամ անասուն, պէտք չէ գանուի սրահին մէջ՝ արևոտն ծառ գումին մինչեւ մայրամուար :

Բայցի պղնձեայ և այլ մետաղեայ առարկաներէ, ուրիշ ամէն ինչք կրնան անվաս մնալ սրահին մէջ հականեխան պահուն :

Այս գործողութիւնը հոր հունտերը բանալէ առաջ կատարելու պայմանաւ, ո՛եւ է ատեն կրնայ գործադրութիւն : Այսու հանդերձ ամէնէն յարմար միջոցն է տաք եղանակը, այսինքն երբ անսասանք կրնան տոկալ բացօդեայ աեղեր : Պէտք է նաեւ միա դնել որ գործողութիւնը հոլ եղած ժամանակ չկատարուի, որպէս ով գոյացած կազը հովին ազդեցութեամբ չցնդի :

Այս հականեխումը հետեւեալ կերպով կատարելու է :

Դուռ, պատուհան ինչողէս նաեւ պատերու վրայ զըտնուած ծակօտիկը ինսամօք գոցելու է : Յետոյ փոքր սրահներու մէջ մէյմէկ, իսկ մեծերու մէջ երկու կամ առելի հողէ անօթներ զետեղելու է, մէկը միւսէն բաւական հեռաւորութեամբ : Եւրաքանչիւր անօթի մէջ 20-30 տրամ ֆիւկն զայմաղը դնելու և 100-150 տրամ ջուր լեցնելու և փայտիկով մը խառնելու է : Այս պատարաստութենէն վերջ, մատնոցի մը քա-

— 3 —

նակութեամբ ծձմբի թթու (Acide Sulfurique) լեցնելու է ամէն մէկ անօթի մէջ և գարձեալ խառնելու է : Այս վերջին գործողութիւնը պէտք է արագ կատարել, սկսեալ՝ զրան ամէնէն հեռու գանուած անօթէն և անմիջապէս զուրս ելլալու է զուռը խնամօք փակելով : Հինգ կամ վեց ժամ վերջը ներելի է սրահը մանալ, որովհետեւ այդ միջոցին կազը զրեթէ բոլորովին ցնդած կրնայ ըլլալ : Այն ատեն, ամէն մէկ անօթի մէջ նորէն քիչ մը ջուր և քիչ մ'ալ ծձմբի թթու պէտք է լեցնել և գարձեալ խառնել :

Երեկոյին սրահին օղը նորոգելէ վերջ, ազատ համարձակ ներս մուտքը կարելի է՝ ուր ոչ մի միզրոպ մնացած կ'ըլլայ : Քիրէճ գայմաղըն (Chlorure de chaux) և ծձմբի թթուն (Acide Sulfurique) կը գտնուի բոլոր դեղագործներու և կարգ մը մանրավաճաներու քով : Առաջինին քիչօն հինգ դուրուց, իսկ երկրորդին փոքր շիշը՝ երկու կամ երեք զուրուշ կ'արժէ :

Այս հականեխումը հետեւեալ կերպով ալ կրնայ կատարութիւն : Եկրամարուծութեան յատուկ ամէն մէկ սենեկին կամ սրահին մէջ մէկ կամ քանի մը դոյլ ծձմբի թթուով (Acide Sulfurique) խառն ջուր դնելու է : Այս խառնուրդին մէջ ձգելու է հաստ կատար հանդոցի մը մէջ լաւ սեղմուած քիրէճ գայմաղը (Chlorure de chaux) : Այս կերպ հականեխան առաւելութեամբն է որ հինգ վեց ժամ վերջը կրկին ծձմբի թթու առելցունելու հարկ չի մնար :



Երկու երեք տուփի հունա մնուցանելու չափ ընդարձակ  
սրահի մը համար մէկ քիլօ քիրէճ գայմազը բաւական է :

Աղէկ միտ դնելու է որ ծծմբի թշուն ձեռքերու և  
զգեստներու չթափի, որովհետեւ կ'այրէ :

### ՀԱԿԱՆԵԽՄԱՆ ՈՒՐԻՇ ՄԻՋՈՑ Մ'ԱԼ ՀԵՏԵՒԵԱԼՆ Է

Եերամնոցին ընդարձակութեանը համամատ, երեք, չորս  
կամ հինգ հողէ անօթներ պէտք է զետեղել որոնց խրաքանա-  
չիւրին մէջ մէկ տփ (65 տրամ) ծծումբ (քիւքիւրտ) այրելու  
է: Բոլոր անօթներն այսպէս վառուելէն վերջ, դուռը փա-  
կելու և միայն հինգ վեց ժամ յետոյ բանալու է: Այս ծծմբա-  
նեխութեան գործողութիւնը (թիւթոխ) պէտք է երեք ան-  
գամ կրկնել օր ընդ մէջ, և որովհետեւ ծծումբը առանձինն  
չայրիր, պէտք է զայն ալքոլով թրջել և կամ մախր (չիրա)  
գործածել:

Գիտնալու է որ ծծումբի ծուխը երեք շերամին վրայ  
չաղղեր և դայն (քիրէճ) միւսքարտին հիւանդութեան դէմ  
կը պատսպարէ :

### ՇԵՐԱՄՆԵՐՈՒ ՀԱՐԿ ԵՂԱԾ ՏԵՂԻՈՅ ՎՐԱՅ

Եերամները չաս ընդարձակ տեղւոյ պէտք ունին: Մէկ  
տուփի հունա բանալու համար 60 քառակուսի մէթրօ ծաւալ  
ունեցող աստիճան (րափ կամ քէրէվէթ) պէտք է: Այս հաշւով  
ըսել է թէ շերամնոց մը պէտք է որ՝ անցքերն ալ միասին հաշ-  
ուելով, 80 քառակուսի մէթր՝ 140 քառակուսի կանգուն  
ընդարձակութիւն ունենայ: Բայ այսմ եթէ շերամնոցի մը եր-  
կայսութիւնը 14 կանգուն և լայնութիւնը 10 կանգուն ըլլայ  
և մէջը միայն մէկ կարգ բռնփ (քէրէվէթ) պարունակէ, հօն միայն  
մէկ տուփի այսինքն 25 կրամ ( $7\frac{1}{2}$  տիրէմ) հունա կրնայ բացուիլ:  
Հետեւապէս չկարծուի թէ երբ մէկը երկու երեք տուփ հունա  
մնուցանելու բաւական տերեւ ունենալով պիտի կարենայ յիշեալ  
ընդարձակութեամբ տեղւոյ մը մէջ մէկ տուփէն աւելի հունա  
բանալ, որովհետեւ բացուելիք հունտին քանակութիւնը պէտք  
չէ տերեւի շատութեան վրայ հիմնել, այլ անսպասմառ տեղւոյ  
ընդարձակութիւնը պէտք է ինկատ առնել:

Յիշեալ ընդարձակութեամբ շերամնոց՝ մը մէջ եթէ եր-  
կու տուփի հունա բայցուելու ըլայ, հաւանական է որ մէկ  
տուփի հունաէ յառաջ գալիք քանակութեան համեմատու-  
թեամբ խոզակ ձեռք բերուի, բայց այս տեսակ խոզակները  
այնչափ ազնիւ չեն ըլլար, և ոչ միայն նուազ գնով կը ծախուին  
ու հիւանդութեանց ենթակայ կ'ըլլան այլ նաեւ աշխատու-  
թիւնը կը ծանրացնեն և աւելորդ ծախսերու տոփիթ կուտան:

## ԱՍԻՑԱՆ [fԷրէվէր]

Եերամները պէտք չէ երբէք փսխաթի (լսսիրի) վրայ բանալ, որովհետեւ խսիրը թէ խոնաւ կ'ըլլայ, թէ օդին նորոգման արդեւք և թէ փառումներ յառաջ կը բերէ, որոնք շերամներուն վեասակար են: Նմանապէս կտաւի և տախտակի վրայ ալ պէտք չէ հունտ բանալ, ինչու որ օդը պէտք եղածին չափ չնորոգուիր: Ամէն պարագայի մէջ պէտք է երկաթ թելով հիւսուած և վրան թուղթով գոցուած վանդակ (քակարա կամ գաֆէս) գործածել: Այս բաֆները (քէրէվէթ) զանազան կերպով կրնան շինուիլ, եղեգով, փայտիկներով ելն: Հաստ գանաւայի կտաւ, ինչպէս նաեւ նոոր գործուած պարկի կտաւ նեւ կրնայ գործածուիլ: Այս կերպով շինուած աստիճանները այս տուաւելութիւնն ունին որ, քանի մը տորիներ կրնան գործածուիլ, մինչդեռ խսիրը ամէն տարի նորոգել պէտք է:

## ՇԵՐԱՄՆՈՑՆԵՐԸ ԶԵՌՈՒՑԱՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐ

Եերամնոցները տաք բռնել պէտք է: Ասոր համար կրական (մանդալ) գործածելը յարմար չէ, որովհետեւ մանդալը թէ՝ սուլ կ'ըլլայ և թէ պէտք եղածին չափ տաքութիւն չի-

տար: Ծխանը (օճախը) աւելի յարմար է որովհետեւ թէ կը տաքունէ և թէ օդը կը նորոգէ: Բայց շերամնոցի մը ամէն մէկ սենեկին մէջ ծխան (օճախ) չգտնուելուն համար, պէտք եղած տաքութիւնը յառաջ չիգար, ուստի ամենէն աղէկ միջոցն է, երկար խողովակներով վառարան (սօսք) գործածել: Միայն թէ վառարանին շատ մօտ գտնուող շերամները չափազանց տաքութիւնէ զերծ պահելու համար վառարանը պէտք է թիթեղով (սած) պատսալարել: Գիշերները վառարանին մէջ շատ մօխիր ձգելու է և մէկ երկու հաստ հաստ և չոր փայտ դնելու է, ասոնք կամաց կամաց վառելով բարեխսուն չերմութիւն մը կ'ուտան: Եերամարուծութեան միջոցին պէտք է ուշադրութիւն ընել որպէս զի շերամնոցի տաքութիւնը ցերեկները 20-22, իսկ գիշերները 17-18 աստիճան (սանթիկլաստ) ըլլայ, ուստի յառաջ պիտի գանի հետեւեալ նպաստաւոր արդիւնքները:

Առաջին. — Փոխանակ 60 և 70 օրուան, 35-40 օր վերջ, շերամները խողակնին հիւսելու պիտի սկսին, որով թէ աշխատութիւնը և թէ ծախսը պիտի նուազի:

Երկրորդ. — Եերամներու տրուելիք տերեւները կանուխէն կորուելով կարծը պիտի չ'ըլլան, և այսպէս շերամները փափուկ տերեւներով մնանելով կայտառ և գօրաւոր պիտի ըլլան:

Երրորդ. — Խողակները կանուխ գոյանալով աւելի սուզ պիտի ծախուին:

Չորրորդ. — Թթմենիները կանուխէն կտրուելով յետագայ տարին զօրաւոր բողբոշներ յառաջ պիտի բերեն:

Հինգերրորդ. — Գարա-Տապան (Débrine) հիւանդութիւնը շատ ցանցառ պիտի ըլլայ, որովհետեւ այս ախտը աւելի ուշ գոյացած խողակները կը վարակէ:

---

### ՀՈՒՆՏԻ ԸՆՏՐՈՒԹԻՒՆԸ

Տաճկաստանի մէջ յառաջ եկած և պանտրօլի տակ դըրուած հունտերւն ամէնն ալ աղէկ են, սակայն և այնպէս ամէն պարագայի մէջ գործածելիք հունտը անձամբ երթալ և շերամնոցին ամենամօս հընտահաննէն առնելը օգտակար է, ուրովհետեւ հեռաւոր անդեր գտնուող հընտահան մը իւր հունտերը ծախելու համար զանոնք սնտուկի կամ պայտւսակի մէջ կը զետեղէ և շատ անգամ մէկ ամիսէն աւելի ձիով ճամբորդութիւն կ'ընէ, և այս միջոցին բնականաբար հունտերը կը ցնցուին, խոնաւութիւն կ'առնուն, օդէ զուրկ կը մնան և տարրեր կլիմաներու կ'ենթարկուին, հետեւապէս այս հունտերէն յառաջ եկած շերամները տկար և վտիտ կ'ըլլան:

---

### ՀՈՒՆՏԵՐՈՒ ԽՆԱՄՔԸ

Եթէ հունտերը բացուելու եղանակն շատ յառաջ պատրաստուած են, պէտք է զանոնք զով աեղ մը դնել: Այս տեղը պէտք է հարաւային դիրք մը ունենայ, օդաւելու ըլլայ և խոնաւութիւն չունենայ: Հունտի տուփերը մկանց ճարակ չ'ըլլալու համար պէտք է զանոնք կախուած պահել, և լուրիափ, չաւսարի և այլ պարկերու մէջ դնելու չէ, որովհետեւ թէպէտ և անոնց մէջ պահելով բարեխառն տաքութիւն մը յառաջ կուգայ, սակայն հոն զօրաւոր շերամներ յառաջ բերելու չափ բաւական օդ չի գանուիր:

---

### ՀՈՒՆՏԵՐՈՒ ԲԱՑՈՒՄԸ

Հունտերը բանալու եղանակը մօտեցած ատեն պէտք չէ որ օդ տալու պատրուակաւ զանոնք թաշկինակի մէջ պարպելով կախել և անկէ վերջն ալ բանալու համար ծխանի (օժախի) մօտ դնել: Նմանապէս երբ հունտերը բացուին, զանոնք ժողվելու համար պէտք չէ երկու երեք օր սպասեցնել, միւջեւ որ միւսներն ալ բացուին, ինչու որ բոլոր շերամները հաւասարապէս օդ չեն կրնար առնուլ, միայն վրան դանուողները կ'օգտուին և տակը մնացողները կը զրկուին օդ ծծելէ: Տաքութիւնն ալ հաւասարապէս չ'ազդեր, և վերջապէս նոր

բացուած չերամները երկու երեք օր անօթի մնալով կամ կը  
մեռնին և կամ շատ վտիս կը մնան և հուսկ յետոյ կը փառ-  
նան։ Ասոր ուրիշ մէկ հետեւութիւնն ալ այս է որ չերամնե-  
րը, մանաւանդ կազմակերպութեան միջոցին, եթէ հիւան-  
դութենէ մը չը վարակուին, սակայն և այնպէս առաջին չըր-  
ջանին մէջ կիսով չափ կը վեասուին, որով յառաջ գալիք ար-  
դիւնքը գգալապէս կը նուազի։ Ուստի և հարկ կը համարինք  
բացարել հոս, այդ մասին բռնուելիք ընթացքն։

Մաղի մը և կամ բացուած մնառուի մը վրայ տարածե-  
լու է շատ մաքուր կտառ մը, որուն մէջ պարզելու է հուն-  
տերը գանակով մը և կամ հաւի փետուրով մը։ Յետոյ ա-  
սոնք պէտք է վոքք սենեկի մը մէջ դնել, որուն տաքու-  
թիւնը օր և դիշեր մի օրինակ ըլլալու համար ծխան (օձագ),  
կամ վառարան (սօպա) և կամ կրակարան (մանղալ) վառելու  
է և կրակին վրայ առանց կալարիչի անօթով մը ջուր դնելու  
է որպէս զի սենեկին մէջ խոնաւութիւն ալիրէ։ Այս ջուրէն  
յառաջ եկած շողին հունտերուն կեղեւը կը կալլացնէ և շե-  
րամին բացումը կը դիւրացնէ։ Ուստի պէտք է որ իւրաքան-  
չուր ոք ունենայ ջերմաչափ մը որ ինքնին երկու երեք դու-  
րուցի կը ծախուի։

Սենեկին տաքութիւնը ի սկզբան 14' և ապա 15-16 և  
վերջապէս 18-20 աստիճանի (Բէօմիւր) հասցունելու է, այս-

պէսով քանի մը օրէն չերամները կը բացուին։ Շերամները  
սովորաբար առաւօտեան ժամը 3էն օին (Ը. Թ.) միջոցները  
կը բացուին։ Հունտերուն բացման առաջին օրը, հունտերը և  
նոր եղած չերամները քողով մը (լէջէկ) և կամ փափուկ քա-  
նավաչօով մը ծածկելու է և վրան տարածելու է թէլ թէլ  
բարակ կարուած թթւենիի տերեւներ։

Հունտէն ելած չերամները քողին ծակոտիքներէն անցնե-  
լով տերեւներուն վրայ կը կուտակուին։ Կէս ժամ վերջ այս  
տերեւները փոխադրելու է աստիճաններու (բէրէվէթ) վրայ  
և չերամներուն անմիջապէս կերակուր տալու է։ Այս չերամ-  
ները տուաջին խումբը կը կազմնին։

Այս կերպով չերամներուն հետ և ոչ մէկ հունտ կը վեր-  
ցուի, մինչդեռ եթէ թթենիի տերեւները ուղղակի հունտե-  
րուն վրայ լեցուի, չերամներուն հետ միասին կրնան հունտեր  
ալ վերցուիլ։ Արդ այս հունտերն ալ յետոյ կը բացուին և  
այսպէս երկու երեք օրուան չերամներու հետ միասին մէկ  
օրուան չերամներ ալ կը գտնուին։ Այս խառնաշփոթութեան  
հետեւութիւնը աղէկ չ'ըլլար, ինչու որ կանխառ ելած չե-  
րամները երբ թմրութեան մանան, այլ եւս անոնց ուտելիք  
չտրուիր, մինչդեռ վերջէն ելածները կերակոյ պէտք ունին։  
Ուստի եթէ տերեւ արուի քնացած չերամները պիսի ծած-  
կուին և չնջարգել ըլլան, եթէ չտրուի միւսները անօթու-  
թենէ պիսի մեռնին։

Հունակերուն վրայ քող և կտոմ քանաւիչան անդում մը տարածելէն վերջ այլ եւս վերցունելու չէ և քողին վրայ մէկ անգամ թթէնիի տերեւ տրուելէն վերջ այլ եւս այն օրուան մէջ ուրիշ տերեւ աւելցնելու չէ :

Երկրորդ օրը նմանապէս ժամը 3էն 5ի միջոցները հունակերը աւելի մեծ քանակութեամբ կը բացուին : Այս բացուած շերամներն ալ մի և նոյն կերպով ժողովելու է, ասո՞նք ալ պիտի կազմեն երկրորդ խումբը :

Երրորդ և չորրորդ օրերն ալ նոյն կերպով պիտի կազմակերպուին երրորդ և չորրորդ խումբերը : Չորրորդ օրը միացած հունակերը նետելու է :

Շերամներու իւրաքանչիւր խումբը կազմուելուն պէս անմիջապէս կերակուր առլու է : Կերակուրը քիչ քանակութեամը բայց սոտէպ սոտէպ տալու է, այսինքն առաջինը արեւուն ծագման միջոցին և վերջինը երեկոյեան ժամը 12ին այնպէս որ օրուան մէջ հինգ, վեց և երթը անգամ կերակրելու է :

Շերամները այսպէս խումբերու բաժնելով աշխատութիւնը չի շատնար այլ ընդհակառակը կը դիւրանայ, ինչու որ, եթէ բոլոր շերամները մէկ խումբ մը միայն կազմեն, ամենը միախին պիտի քնանան և միասին արթնան և հետեւապէս ամենուն տեղերն ալ միասին մաքրել հարկ կ'ըլլայ որնոր մէկ օրուան համար ծանր աշխատութիւն է, մանաւանդ որ շատ

անդամ մի և նոյն ատեն ուրիշ գործեր ալ կրնան պատահիլ որով սոյն մաքրութեան գործողութիւնը կրնայ յապաղիլ ի վես շերամներուն : Մինչդեռ քանի մը խումբերու վերածուել, իւրաքանչիւր խումբ զատ զատ օրեր պիտի քնանայ և արթնայ, և միայն մէկ խումբի մը տեղւոյ մաքրութիւնը ամենայն դիւրութեամբ կը կատարուի մէկ օրուան մէջ :

### ՇԵՐԱՄՆԵՐՈՒ ԿԵՐԸ

Նոր ելած շերամները մած խնամքի կարօտ են, մանուանդ մինչեւ իրենց տատղմն թմրութեամը : Պէտք է որ շերամները մէկլմէկէ հետու գտնուին որպէս զի օդ տանուն և մէկլմէկու վրայ չկուտակուին :

Մեծապէս կը սխալին անսնք որ կը կարծեն թէ նոր ելած շերամներու արուելիք տերեւները պէտք է փրցունել ծառին վարի կողմէրը գանուող բարակ ստերէն, իրրեւ թէ ասո՞նք աւելի փափուկ ըլլան և թէ ծառը այս բարակ ստերէն մերկացնելով հաստ ձիւղերը եւս տառել դօրսնան և մեծ քանակութեամբ տերեւ պան : Այս դատողութիւնը ուղիղ չէ, որովհետեւ, փոքր տերեւները նուազ մնունդ կը պարունակեն և հողոտ և ախրոտ ըլլալով շերամներուն հիւանգութեանը պատճառ կ'ըւլան : Արդէն իսկ նորածին շերամները

այս կարդի տերեւները մեծ դժուարութեամբ կուտան։ Ասոր համար է որ շերամներու մինչեւ առաջին թմրութեան միջուցին ծառին ամենաբարձր ճիւղերուն ծայրը գանուած տերեւներէն երեք չորս հատ մը կը տրուի։ Ծառին բարձրերէն առանուած այս տերեւները շերամներուն համար ամենէն փափուկ, ամսնէն մաքուր և օգտակար սնունդ մը ըլլաղէն դատ, զանոնք փրցնելով ծառին ստորին ճիւղերը արագութեամբ կամ ճին որով տերեւնի հասոյթին վեսս մը չպատճառեր։

Տերեւները պէտք չէ շատ մանր ջարդել, ինչու որ շուտով կը չորսան և շերամները զանոնք չկարենալով բունել առօթի կը մնան։

Սխալ է այս գաղափարը թէ, նորածին շերամները տերեւնին հիւթը կը ծծեն։ Անոնք ալ մեծ շերամներու պէս տերեւը կուտան։ Ուստի տերեւը պէտք է թէնպէքիի և կամ յարդի նման ջարդել և քիչ քիչ բայց ստէպ ստէպ բաժնել։ Այսպէսով շերամները պիտի կարենան քալել, օդ առնուլ, և ամբողջ տերեւները ուտելով միայն երակները թողուլ։ Անկէ զատ առաջին թմրութեան միջոցին գանուած տեղերնին քիչ աղտեղութիւն պիտի հաւաքուած ըլլայ, մինչդեռ ծառին վարի կողմերը գանուած տերեւները շատ մանր ջարդուած կերցուելու որ ըլլայ, շատ աղտեղութիւն պիտի դիղուի որով կրնայ հասկցուիլ թէ շերամները չեն կրցած ուտել,

և այն ատեն պիտի տեսնուի որ շատ մը շերամները անօթութենէ պիտի մեռնին։ Շերամները առկաւին փոքր եղած ատեննին, այս վիճակը թէեւ խորյն չնշմարուի, այսու ամենայնիւ վեստը մեծ է, և այս է պատճառը որ երրիմն շատ քիչ արդիւնք ճեռք կը բերուի, նոյն խկ եթէ շերամները հիւանդացած չըլլան։ Առաջին թմրութենէն վերջը այլ եւս ծառին ամենաբարձր տերեւներէն տալու չէ, որովհետեւ շերամները այն ատեն աւելի շատ ուտելով պէտք ունին։ Առվորական տերեւները աղէկ են, միայն թէ զանոնք առաջիններէն աւելի հաստ ջարդեռու է։ Երկրորդ թմրութենէն վերջը սկսելու է քիչ քիչ և ստէպ բողբոջներ կերցունել։ Յետագայ թմրութեանց ատեն աստիճանաբար աւելի մեծ բողբոջներ տալու է։

Շերամներու արուելիք տերեւները պէտք է թարմ ըլլան։ Սխալ է կարծել թէ մէկ օր առաջ փրցուած տերեւը շերամին համար աւելի օգտակար կրնայ ըլլալ։ Մենք ինչպէս որ թարմ աշմափը կը նախընտրենք, նմանապէս շերամները թարմ տերեւը աւելի աղէկ կը մարսեն։ Բնական է թէ երկրորդ օրը առաւօտուն արուելիք առաջին կերը նախընթաց երեկոցին պատրաստել պէտք է և եթէ օդը անձրեւոտ ըլլայ շերամներուն թրած տերեւ չկերցունելու համար, աւելի պաշար, ժողովել հարկ է, բայց հասարակօրէն տերեւը որչափ թարմ ըլլայ։

լայ այնչափ աղէկ է : Միայն թէ զիտելու է որ տերեւը տաքցած կամ խնառութիւն առած չըլլայ : Եթէ տերեւները հեռաւոր տեղէ փոխադրուելու ըլլան, պէտք չէ զանոնք շատ սեղմել տրպէս զի չտաքնան ու չխմորին, ինչու որ չերամներուն վնաս կուտան, և թոյնի պէս աղդելով պայլընլըդ (flacherie) հիւանդութեան պատճառ կ'ըլլան : Պէտք չէ կծրճել թէ տերեւները երբ անդամ մը տաքնան, զանոնք տարածելով և զովացնելով կրնան թարմանալ, գիտնալու է որ տաքցած և խմորուած տերեւները եթէ շերամներուն տրուի ըլլայ տաք ըլլայ զով, միշտ վնասակար է և յիշեալ հիւանդութեան պատճառ, որով շերամները կատարելութեան հասած ատենանին դեռ խողա՛լ չկապած կը մնունին : Այս ակնակ տերեւները կամ նետելու է և կամ անսանոյ տալու է :

## ԼՈՅՍ ԵՒ ՕԴ

Շերամարտութեան սկսուած օրէն մինչեւ վերջը շերամնոցներու լուսաւէտ ըլլալը թէ փոքր և թէ մեծ շերամներու համար հարկ անհրաժեշտ է : Մարդոյ պէս շերամներն ալ լուսոյ սաստիւթեան չդիմանալով խոյս կուտան, ինչու որ առնոնք ալ բարեխսան և ամէն կողմանէ թափանձող լոյսը կը նախընտրեն : Արեւը ներս թափանցած առնեն պատռւհանները


պէտք է վարագոյրով գոցել, և եթէ արեւուն տաքութիւնը չատ խիստ ըլլայ, պէտք է պատռհաններէն ապակիները վերցունել և կտաւով գոցել վերէն վարէն չորս գամերով ամբացնելով, որովհետեւ արեւուն ճառագայթները երբ ապակիէն ներս թափանձեն տաքութիւնը աւելի կը սաստկանայ որով կարելի չըլլար մեղմացնել գորգով և այլ օթոցներով ապակիները գոցելով :

62070-67

Շերամնոցը պէտք է որ միշտ օդավէտ ըլլայ : Ասոր համար է որ առանց առաստաղի շերամնոցներու մէջ աւելի մեծ յաջողութիւն յառաջ կուգայ : Շերամները զարդացած ատեն եղանակը աւելի տաքցած և հետեւաբար օդին պէտքը ա'լ աւելի զգալի պիտի ըլլայ : Սակայն (courant d'air) և հովէն պէտք է զգուշանալ, որովհետեւ եթէ շերամները մէկն ի մէկ պաղ առնուն Մանզաֆա (grasserie) ըսուած հիւանդութեան կը բռնուին :

Երբ օդը խոնաւ ըլլայ, պէտք է մէկ կողմանէ շերամնոցը տաքցնել և միւս կողմանէ պատռուհանները կիսով չափ բանալ որպէս զի թէ օդը նորոգուի և թէ շերամներուն վնասակար խոնաւութիւնը փարասի :

Մէկը եթէ շերամնոցի մէջ մտնէ պէտք չէ ու եւ է հոտ առնու և կամ քրանի, որովհետեւ քրովները և հոտը նշաններ են թէ պէտք եղածին չափ օդ չիկայ : Այս պարագային պէտք



է անմիջապես ամէն կողմ բանալ որ օդը բոլորովին նորոգուի : Գիշերներն ալ պատուհաններէն կամ դռներէն պէտք է օդը նորոգել, բայց որովհետեւ շերամները զիշերը չեն ուտեր, օրուան չափ յաճախ բանալու հարկ չկայ :

### ԽՇԻՆԵՐՈՒ ՀԱՐԱՐՈՒՄԸ

Ամէն մէկ թմրութենէ յետոյ բոլոր շերամները մաշկերնին փոխելէ երեք չորս ժամ վերջ պէտք է խշտիները (եաթագլբդ) նորոգել : Շերամները երբ վերջի հասակնուն հասնին, այսինքն զարդարնան, պէտք է գոնէ երկու անգամ խշտինին փոխել : Եթէ չնորոգուին մէկ կանգուն բարձրութեամբ, փըտառութիւն, վեասուած տերեւներ, և ամէն տեսակ աղտեղութիւն դիղուած պիտի ըլլայ, որոնց տակը մնացած շերամներ կընան դանուիլ : Ասոնք երեսը չկարևուալով ելլալ կ'ստիպուին այն փատութիւնները ուտելով հիւանդանալ, փճանալ ու հիւանդութիւնն ողջ շերամներուն տարափոխել :

Բայտ այսմ խշտիներու նորոգման պէտքը թէպէտեւ ամէն ոք գիտէ, սակայն այս գործողութիւնը որովհետեւ երկար կը տեւէ և ընդարձակ տեղի պէտք կայ, զայն գործադրելու մասին թերացողներ կը գտնուին :

Ուստի դիւրին և քիչ տեղուց կարօտ կերպ մը թելաւ գրեհնք :

Մէկ հոգի մը երկու ձեռքերուն վրայ պէտք է զգուշութեամբ վերցունէ խշտիներու վրայ գտնուած և շերամներով շրջապատուած բողբոջները, ուրիշ մէկն ալ տակէն զգուշութեամբ պէտք է դէպի իրեն քաշէ փատութիւնները և լեցունէ դաստառակի մը մէջ : Աստիճաններու (քէրէվէթ) ամէն կողմը այս կերպ մաքրելով, առանց մհծ աշխատութեան շերամներու խշտիները կը հարթուի :

### ԱՍԳԸ

Եթէ վերսպիշեալ կանոնը 'ի գործ դրուի շերամներու խշտին, ասդիր միջոցին հազիւ կէս կանգուն բարձրութիւն պիտի ունենայ : Այն ատեն խշտիներու վրայ կանգնելիք ձիւզերը և կամ աւելի մացառները (սիւփիւրկէ օթու) սովորաբար գործածուածներէն աւելի կարծ պէտք են ըլլալ : Սիսալ է կարծել թէ երկար ձիւզեր գործածելը շերամներու համար աւելի օգասակար կընայ ըլլալ, որովհետեւ որչափ երկար ըլլան շերամները վրան ելած ատեննին այնչափ ասուի կը փըճացունեն : Մէկ կանգուն երկայնութեամբ ձիւզերը շատ գոհ հացուցիչ են : Եւ շերամները խումբերու բաժնուած ըլլալնուն, մէկ խումբի վերաբերեալ շերամներն ամէնն ի միասին ասզրի կ'ելլան, որով մնացածներուն կերի համար ալ բաւագան ընդարձակ տեղ պիտի մնայ :

Ասդըլի համար գործածուելիք վայտիկներուն ամենէն յարմարը ֆոնտայի ճիւղերն են։ Ասմաք եթէ ութ կամ տաս օր առաջ վրցուած ըլլան տերեւնին դիւրութեամբ կը թոթափին և անոնց վրայ շերամները 50էն մինչեւ 100 խոզակը մէկէն կը ճիւսեն։ Շերամներու աշխատութիւնը կը տեսնուի և եթէ անոնցմէ մէկը մանղափա ըսուած հիւանդութեան բոնուի, դիւրութեամբ մէջտեղէն կը վերցուի, խոզակները արագութեամբ և դիւրութեամբ կը ժողվուին և ասուի կոսորտուքը (գամիլ պաշը) մաքուր կը մնան և կը գործածուին կամ կը ծախուին։ Մինչդեռ եթէ անտառափայտի (մէշէի) ճիւղեր գործածուի, որոնց տերեւները չոր են, շերամները կ'սափառին խոզակնին այս չոր տերեւներուն մէջ ճիւսել որով իրենց աշխատութիւնը չաեսնուիր և եթէ մէկը հիւանդանայ ու մեռնի խոզակը կը կեզտուէ, խոզակները դժուարութեամբ կը ժողվուին և ասուի մնացորդները անդործածելի կ'ըլլան։

---

### Թ թ Ե Ն Ի Ն Ե Ր Ը

Թթենիի պարտէզին հողը ձմեռուան եղանակէն առաջ հերկելու է որպէս զի երկիրը անձրեւներու և ձեռն ազդեցութեամբ արգաստորուի։

Թթենիները աղբելու տակն պէտք չէ աղբը ամէն մէկ

ձառին ստորոտը թաղել, որովճետեւ աղբին արգաստոր ճիւթը ծառին արմատին վրայ գտնուած ճիւղերուն ծայրէն ներս կ'ազդէ, և այս ճիւղերն ալ արմատէն մէկ կանգունի չափ հեռուն կը գտնուին։ Ուրեմն աղբը պէտք է տեղաւորել ծառաբութիւն ունենան, արմատէն մէկ երկու կանգուն հեռուարութեամբ պէտք է աղբել հողը։

Ինչպէս վերը ըսուեցաւ, շերամներուն պէտք չէ բարակ ճիւղեր կերցունել, որովճետեւ ասոնց վրայ գտնուած տերեւները աղեկ չեն։ Եթէ այս աեսակ ճիւղերը ձմեռուան եղանակին և կամ գարնան, տակուին բողբոջները չգոյացած կարուին, մէծ ճիւղերը պիտի օգտուին աղբին արգաստոր ճիւթէն և անոր համեմատ պիտի զօրանան, և աղեկ տեսակու առաւտ տերեւներ պիտի տան։ Այս բարակ ճիւղերը կը տրելու գործողութիւնը շատ արագութեամբ կը կատարուի որովճետեւ այս միջացին տակուին ծառին վրայ տերեւ գոյացած չ'ըլլար։ Այսպէս ծառին վրայ միայն ամենէն աղնիւ ճիւղերը թողով, երբ շերամները զարգանան և շտա ուտելու պէտք ունենան, տերեւները դիւրութեամբ և քիչ ծախսով պիտի հաւաքուին։

---

## ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴԻՏՈՂՈՒԹԻՒՆՆԵՐ

Երամնոցները երբէք պէտք չէ աւելել, որպէս զի փոշի չ'ելլայ, որուն մէջ հիւանդութեան միքրոպներ կրնան զըստնուիլ, փոշին տերեւներուն վրայ կը նստի և շերամները այս տերեւները ուտելով կը հիւանդանան: Ուստի շերամնոցները մաքրելու համար պէտք է խոշոր աղաստութիւնք ձեռքով վերցունել և տախտակամածներն ալ թաց ջնջոցով մը սրբել: Խշտիներէն վերցուած աղտեղութիւնք աղբի տեղ գործածելու համար թթենւոյ պարտէզը երբէք փոխադրելու չէ, որովհետեւ մէջը գանուած միքրոպները հողին մէջ կինդանի կը մնան և յաջորդ տարին տերեւներուն վրայ գէշ աղդեցութիւն կ'ընեն: Այս տեսակ աղտեղութիւնք թթենիներէն բաւական չեռու փոխադրելու և վառելու է:

Թարմ խողակները կաղմուելուն պէս կարեի եղածին չափ շուտով, այսինքն շերամները խողակնին հիւսելու սկսելնէն մէկ շաբաթ վերջը, ծախելու է: Խողակները մնալով ծանրութիւննին կը նուազի: 18-20 օր մնացած խողակները իրենց ծանրութեան 10%<sub>0</sub> ը կը կորսնցունեն:

Տերեւները գնելու չէ, որովհետեւ թէ շատ սուղ կ'արժեն, որով շահ մը յառաջ չի գար և թէ սովորաբար հեռու տեղերէ սայլերու մէջ զիզուած փոխադրուելով փոշի և տաքութեան կ'անթարկուին և կոտորնանան:

Շատ դիւրին է հասկնալ թէ սկսորասափ տերեւները բաւական են թէ ոչ: Ասոր համար պէտք է գիտնալ որ շերամներու, մինչեւ չորրորդ թմրութեան միջոցին, ուտելիք տերեւի քանակութիւնը հաւասար է մինչեւ կատարելութեան միջոցին պէտք եղած քանակութեան 1/5 ին, որով ըսկէ թէ միացած 4/5 ը կ'ուտեհն չորրորդ թմրութենէ մինչեւ ասոգըի միջոցին մէջ: Որով եթէ մէկը ունենայ հաւասար աստիճան հինգ տէօնիւմ թթենի, պէտք է գիտնայ որ մէկ տէօնիւմէն յառաջ եկած տերեւը շերամներուն մինչեւ չորրորդ հասակին և միացած չորս տէօնիւմ թթենիի տերեւն ալ վերջի հասակին պիտի բաւէ: Այս հաշւով եթէ նշմարուի որ պատրաստ տերեւները պիտի չբաւեն, այն տաեն պէտք է չորրորդ թմրութենէ վերջ, կամ շերամներուն մէկ մասը հաւերուն կերցունել և կամ հինգերը թմրութեան ութերը որդ կամ ինները օրէն սկսեալ շերամներուն կերը դադրեցունել: Այսպէսով շերամները առանց փանակու խողակնին կը շարունակին հիւսել, բայց այս կարգի խողակները աւելի վտիտ կ'ըլլան:

## ՎԵՐԶԱԲԱՆ

Քսան և հինգ կրամէ (7<sup>½</sup> տիրէմ) բաղկացեալ տուփ մը 30000 ը չափ հունտ կը պարունակէ: Արդ, վերոյիշեալ կա-

Նոնները ի գործ դրուելով ամէն մէկ հունար մէկ զօրաւոր շերամ յառաջ պիտի բերէ, և ամէն մէկ շերամն ալ մէյմէկ ազնիւ խողակ պիտի հիւսէ: Այսինքն 30000 հաս խողակ ձեռք պիտի բերուի: Պաղտաստ անուանուած տեսակէն 350 լ չափ մեծ խողակներ մէկ քիլօ կը կշռեն, որ ըսել է թէ մէկ տուփ հունակէն 85 քիլօ ազնիւ տեսակ խողակ յառաջ կրնայ գալ:

Վնասուած հունակրէն, ճղմուած կամ մրջիւններէն խայթուած և մկանց ճարակ եղած շերամներէն յառաջ եկած վնասներու փոխարէն 5 քիլօ գեղջելով 80 քիլօ խողակ կը մնայ, որոնք եթէ թարմ վիճակի մէջ ծախուելու ըլլան իւրաքանչւր քիլօն 18-20 դուրուշ կ'արժէ, որ ըսել է թէ մէկ տուփին արդիւնքը 1400էն 1600 դուրուշ սիտի ըլլայ: Այս գումարէն գեղջենք վճարուելիք տուրքը և պիտի մնայ իւր դուտ հասոյթ 1200էն 1400 դուրուշ: Տեղի ունեցած ծախսները հաշուելէ յետոյ նորէն գոհացուցիչ չահ մը պիտի մնայ:

### ՀԻՒԱՆԴՈՒԹԻՒՆՔ

Դիմաւոր հիւանդութիւնները չորս տեսակ են.

1. — Պայզընք (flacherie): Այս հիւանդութիւնը սովորաբար շերամներու վերջի հասակին կը պատահի: Շերամները

յանկարչ ուտելէ կը դադրին: Նողկանքնին կը կակղանայ, խշախներուն եղերքները կը շրջին և ֆոնաներուն վրայ ելւ լելով կը մեռնին: Մեռնելնէն վերջն ալ կակուղ կը մնան և շուտով կը փառին, գարշահոտութիւն մը կը ձգեն և կը սեւնան: Շերամնոցի մը մէջ այս հիւանդութիւնը մուտքը գըտնէ, օդի նուազութեան պատճառաւ: Շերամներու միմեանց խիտ գանուիլը և տաքցած ու փոշոտած տերեւններով կերակրուիլն ալ սոյն հիւանդութեան պատճառ կ'ըլլան:

Երբ սոյն հիւանդութիւնը նշմարուի պէտք է կերակրոյ քանակութիւնը նուազեցնել և քսան և չորս ժամ բնաւ կերչիտալ: Շերամները մէկզմէկէ հեռացնելու և տաքցունելու է: Խատիները սոէկպ սոէկպ մաքրելու, և փճացած շերամները թաղելու է:

2. — Բարա-Ճապան (Pébrine): Այս հիւանդութիւնը շերամներուն ամէն հասակին կրնայ պատահիլ: Սոյն ախտին գոյութիւնը կը հասկցուի մի և նոյն խմբի վերաբերող շերամներու մէկզմէկէ տարբեր հասակ տանելութիւն: Այս հիւանդութեան բանուող շերամներուն սոտքերուն տակը կը սեւնայ, և մորթերուն վրայ ալ սեւ բծեր կը գոյանան: Այս հիւանդութիւնը սովորաբար ժառանգական է, այսինքն մէկ ցեղէն միւսին կ'անցնի: Հունտին ստորհութիւնը և նախորդ տարին շերամներու խշախներէն ժողվուած ազտեղութիւնն իրը ախր

գործածուած թթենիներու տերեւներն ալ աս ախտը կրնան  
յառաջ բերել :


Այս հիւանդութեան երեւան գալուն ալ պէտք է խշտի-  
ները ստէպ ստէպ մաքրել, չերամները մէկզէկէ հեռացնել և  
հիւանդ ու մանր չերամները ամբողջ մէջտեղէն վերցնել զա-  
նոնք վառելով կամ թաղելով :


3. — Քիրէճ (Muscardine) : Այս հիւանդութիւնը չերամ-  
ներու ամէն հասակին կրնայ պատահիլ : Այս ախտին կանու-  
խէն բռնուող չերամները խշտիներուն վրայ կը չորնան ու կը  
մեռնին և կը երեւոյթ կ'առնուն : Եթէ չերամները առելի  
ուշ բռնուին սոյն հիւանդութենէն, խոզակին կը հիւսեն բայց  
իրենք ալ մէջը կը մեռնին ու կը կարծրանան : Սոյն հիւան-  
դութիւնը չերամնոցի մը մէջ մուտ կը գտնէ ռոհասարակ  
օդէն և աղտոտ տերեւներէն և կամ չերամնոցի մէջ հիւան-  
դութեան միքրոպ գտնուելէն : Երբ սոյն հիւանդութիւնը նըշ-  
մարուի, վերը հականեխման մասին մէջ բացատրուած  
կերպով պէտք է ծծումբ վառել, և հասոյթը քաղելէն վերջն  
ալ չերամներու խշտիները ամբողջ այրել :

4. — Եշէկ կամ մանղափա (Grasserie) : Այս հիւանդու-  
թիւնը պատահական է և սովորաբար կը պատահի երբ չերամ-  
ները մէկէն ի մէկ պաղ առնուն (Courant d'air) ի հնթարկուե-  
լով : Այս հիւանդութիւնը չառ քիչ անդամ մեծ վնաս յառաջ

կը բերէ : Հիւանդ չերամները կ'ուռին և եթէ ասեղով մը  
խայթուին, կաթի նման հեղուկ մը կը հոսի մարմիններէն և  
խոզակ չեն հիւսեր : Հիւանդ չերամներն, կարելի եղածին չափ  
ամենն ալ, պէտք է ժողվել, այրելու կամ թաղելու համար :







ՀՀ Ազգային գրադարան



NL0290136

23.208